

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՔԱՂՈՒԱԾՆԵՐ

Revue des Études Juives Հանդէսին, յրնթացս 50 տարեկերու (1880-1905), 1-100 թիւերուն մէջ ինչ որ յիշատակուած է Հայոց մասին՝ կուտանք մեր հետաքրքիր ընթերցողներուն: Հրէական այդ Հանդէսը կը շարունակուի մինչեւ այսօր:

Ե. Ն. Դ.

Թիւ 15 (1884)

Hildre «Հրեաները հոռետեսական կարծիքի մտնելու եւ մտահեղութեան մեջ» յօդուածէն.

«Չենք տեսներ միթէ որ մեր թուականէն հինգ վեց դար առաջ՝ Յոյները կ'ընդունին Հայաստանի, Ասորիքի, Փոսիւպոյի եւ Պարսկաստանի գրոյմբ, եւ այդ շփոթմով ո՛չ միայն կ'եղանակաւորուին գերիվերոյ ոգիներու վարդապետութիւնները, այլ եւ սամիկին կրօնական արարմունքները (pratiques) մինչդեռ հոռմէական միտքը, թէ իսկ ներկայացուի Լուկուլլոսի եւ կրկերոնի մշակուած իմացականութիւններովը, չունի տեսական իւրացումի այդ գիւրութիւնը:

«Հոռմի 693 տարւոյն (61 Ն.Ք.) սեպտ. 28-29ին էր որ քաղաքին մէջ տեղի ունեցաւ շքախումբ հանդէսը Պոմպէոսի՝ որ յաղթողն էր եղած արեւելեան ազգերու: Այդ պատիւն իրեն ընձեռող հրովարտակը կը թուարկէր Ասիան, Պոնտոսը, Կիլիկիան, Պոփիլագոնիան, Կապադովիան, Կրեան, Ասորիքն, Հրէաստանն, Հայաստանն ու ծովահէնները, յիշատակելով նաև Միհրդատու Տիգրան թագաւորները, որոնց իշխանութիւնը, ինչպէս Փրատասինը, յաղթականին կառքին ետեւէն կը ձաղուէր յանձինս աւանց որդիներուն. բայց չէր յիշուեր Արիտարուդի անունը՝ որուն Հիւրկանոսի հետ ունեցած կռիւններուն չնորհիւ Պոմպէոս զբաւաւած էր երուսազէմբ:

«Հրեաները հազիւ կը նշմարուէին, թէ և իրենց թագաւորը (Արիտարուդ) կը գրանուէր այդ յաղթական շքախումբին մէջ: Եփրատի արունքներէն Կրսակ Տիգրանի նկարուած նարտ հայտնի աւելի կը գիտուէին Պոնտոսի պարտաւաճները եւ անոնց մէջ՝ միաձի ճողպրումով փախչող Միհրդատի նկարէն պատկերը ուրիշ պատկերի մը հետ՝ ուր՝ իր մահովը այդ ձաղանքէն գերծ մնա-

ցած թագաւորն՝ իր ազջիկներու գիականութեն միջեւ կը փշէր իր վերջին շունչը: (էջ 14,15):

Թիւ 16 (1884)

Neubauerի հրատարակած «Թախտակալի Հրեային գրոյցը» գործին տոթիւ՝ մասնաւոր գրախօսականով մը՝ Հանդէսին խմբագրապետներէն մին (Isidore Loeb) հետեւեալը կը գրէ, զոր կը գնենք համառօտիւ:

«Թափառական Հրեային գրոյցը նոյնը կը մնայ միշտ՝ ինչպէս որ կը ներկայացուի Gaston Parisի հմտալից յօդուածովը (Հանրագիտարան կրօնական գիտութեանց, Հատոր Ե. էջ 498): Զրոյցը շատ նոր է իր այժմու ձեւին մէջ: Առաջին Թափառական Հրեան, եթէ ուզուի, Կայէնն է: Դուրանն ալ կը ճանչնայ յաւիտեանական ձամբորդ մը՝ Սամիրին՝ որ ոսկի հորթը շինեց: Սամիրիի գրոյցը հրէական ծագում ունի հաւանաբար . . . Ամենէն հին գրոյցը՝ ուր հրեայ մը կ'երևի իբրև անմեռ վկան Յիսուսի շարչարանքներուն՝ թերևս իտալական այն գրոյցն է՝ որուն համաձայն Մաղքոս անուն հրեայ մը, Խաչի ձամբուն վրայ, երկաթէ ձեռնոցով ապտակ մը զարկած ըլլալուն համար Յիսուսի, դատապարտուցու ստորերկրեայ տեղ մը ապրելու, սիւնի մը շուրջը դառնալով մշտնջենապէս: Բայց սա ալ տակաւին Թափառական Հրեան չէ: Առաջին անգամ Յիսուսի շարչարանքներուն հոչակաւոր վկան կ'երևի Mathieu Parisի աւանդած պատմուածքին մէջ, զոր պատմիչը 1228ին Հայաստանէն Անգլիա եկող արքեպիսկոպոսի մը բերնէն կը քաղէ ուղղակի: Նայելով այդ պատմուածքին՝ հեթանոս մը, Պոնտոսի Պիղատոսի տպարանքին Կարտափիլոս անուն դոնապանը, բունցքով զարկած էր Յիսուսի, երբ հրեաներն ընդ քարչ կը տանէին դայն, և ըսած էր անոր, Քիչ մը չուա քալէ, և Յիսուս պատասխանած էր իրեն. Ես կ'երթամ, բայց դուն պիտի մընաս մինչև որ դամ: Կարտափիլոս յետոյ զզջալով՝ մկրտուած էր Յովսէփ անունով. հիմա սուրբ մարդ մըն էր ան, ու կը բընակեր Հայաստանի մեջ. կ'երիտասարդանար հարիւր տարին անգամ մը, եւ մեռնելու համար Յիսուսի դարձին կ'սպասէր . . . : մէ: դարուն սկիզբները՝ Կերմանիոյ մէջ ծնունդ առաւ Թափառական Հրեայի բուն գրոյցը: 1602ին երեցաւ Համարուց Պարմու-

Բէնը Ահապերոս անուն հրեայի մը, որ ակնատես եղած էր Յիսուսի Պաղատան, և որ Համբուրգի մէջ, 1547ին, պատմած էր իր պատմութիւնը բողոքական եպիսկոպոսի մը: Ըստ իր պատմութեան, կօշիակար էր երուսողէմի մէջ, և ինքը վստահ էր Յիսուսը՝ երբ ան ուղեց իր տունին առջև հանդիպել, Պաղատան զբարայ, և Յիսուս ըսած էր իրեն, Պիտի քաղես մինչև վերջին պատաստանին օրը: — Այդ օրէն ի վեր Ահապերոս կը թափառէր երկրի վրայ՝ առանց տեղ մը կանգ առնելու, և չէր կրնար մնալ: Ան կը խօսէր ամէն լեզու. բարի էր՝ բայց ախար, ու խնդալը չէր տեսնուած երբեք. և երբ զբարամ տրուէր իրեն՝ աղքատներուն կը բաշխէր գոյն: Թափառական Հրեայի զրոյցը 1604ին անցաւ Յրանսա, և Փարիզի փաստարան մը հրապարակեց զայն քաղաքին մէջ. յետոյ եւրոպական բոլոր քաղաքներու մէջ տարածուեցաւ այն զրոյցը՝ [զոր առաջին անգամ հայ արքայիսրպոս մը Հայաստանէն բերաւ Անգլիա:] (էջ 306-308)

Թիւ 28 (1887)

Հրեայ գրագէտ մը՝ Sacher-Masoch՝ Կալիցոյ հրեայան արտակերպութեան վրայ բանաստեղծութիւն կը պատմէ.

«1851ին, հօրեղբորս հետ գացի տեսնել Սատաղեօրայի Լիբման անուն Զատիկը (հրեայ ժողովրդագիտ), և առիթ ունեցայ մօտէն ճանչնալու այդ հրաշագործ մարդը, ինչպէս նաև Հասթիմները: Հօրեղբայրս բժիշկ էր, և շատ սկիզբով, այնուամենայնիւ չափով մը հաւատ կ'ընծայէր Զատիկին արտակարգ յատկութիւններուն, և ամենուրեք պաշտպան կը հանդիսանար անոր: Այն օրերուն՝ Սատաղեօրան փոքրիկ քաղաք մըն էր, ուր սիայն Հրեաներու Հայեր կը բնակէին. . . : Զատիկին մօտ բախտ նայիլ տալու կամ բժշկուելու համար եկող բազմութեան մէջ կար նաև հայտնի մը: (էջ CXLIX, CLI)

Նոյն թիւին մէջ

Հանդէսին խմբագրագիտը՝ զոր վերը յիշեցինք՝ R. von Erckertի «Կոլլիսա և իր ժողովուրդները» գործին գրախօսականն ընելու առիթ՝ մէջ կը բերէ հեղինակին սա կարծիքները.

«Կասպից ծովուն վրայ կը գտնուին

Թաթարները, Կուսթիկները (ուրիշ Թաթարացի մը). Տատերը և Տալիշները, երկուքն ալ իրանական ցեղէ: Տատերը (որոնց թիւը 90000 է) հրէական որոշ տիպ ունին. կը ճանչցուն իրրև հրեաներ, և իրենց լեզուն ալ երբայեցեքէն կը կոչուի: Կը կարծուի թէ անոնք խառնուրդ մըն են Պարսիկներէ և Հայերի . . . Մարգարանական այլ և այլ չափումներու (mensuration) շնորհիւ՝ հեղինակը սա եզրակացութեան կը հասնի՝ թէ ազնիւ տիպերը դասաւորելու համար՝ Կոլլիսան մտղախոյններու զրոյսը պէտք էր ղնել Հայերը, և անոնց ետեւէն հրեաները. իսկ եթէ նկատի առնենք զէմքի և քիթի լայնութիւնները՝ որոնք ազնիւ տիպի ճշմարիտ նշաններ են, առաջ Հրեաները կուգան և յետոյ սիայն Հայերը: (էջ 302-303)

Թիւ 37 (1889)

James Darmesteter իր «Պահլաւի ղնագրերն հրեայերու վերաբերմամբ» յօդուածին Բ. մասին մէջ կը գրէ.

«Սիրվէտար օր Սասի արդէն իսկ գիտել տուած էր՝ թէ Սպահանի հրէական գաղութին կարծեցեալ վաղնջականութենէն պէտք էր շատ բան պահեսցնել: Մովսէս Սորանցի մէկ հատուածէն կը հասկցուի որ՝ Հրեաները Սպահանի մէջ հաստատուած են Շապուհ Բ.ի Հայաստանը նուաճելէն ետքը: Արտաշատի առումէն վերջն է որ՝ ան Սպահան փոխադրեց Վանի Հրեաները(*): Տիրբան թագաւորի օրով, Քրիստոսէ իբր 40 տարիներ առաջ, Բարգափրան անուն հրեայ զօրավորը Պաղեստինի Մաշիբաղէն (ըստ Սորանցի «քաղաք Մարիսաղեոց») տեղահանելով փոխադրած էր զանոնք(**).

(*) «Յոր. Գ. լիւ Ահա այդ հատուածին բացակայ թարգմանութիւնը, զոր կը պարտիմ կարելի. «Այն ատեն Շապուհէն հրաման եկաւ՝ (Հայաստանի) բոլոր քաղաքներն ու բերդերը քանդելու, և գերի տանելու այն հրեաները . . . որ վան կը բնակէին Տոսպաց աւանին մէջ, և որոնք Բարգափրան Ոչտաւնի ձեռքով հասնուած էին Տիրբանի օրով: Շապուհ Սպահանի մէջ բնակեցուց զանոնքը: — Տասը Պաղատեսի Տոսպիտան է՝ որ վանայ լիճին (Tospitis lacus) արեւելեան ափունքին զրայ շինուած էր, վասպտերական կոչուած հազիական նահանգին մէջ:» (ճանօրութիւն կարելի):

(**) Այս ամբողջ պատմութիւնը յերիւրուած է Յովսէփոսի գրուածներէն, Հնախօսութիւն ԺԳ, ԺԳ, և Յաղագս պոստրազմին Հեկից Ա. ԺԳ (կարելի):

«Հայ պատմագրին սոյն երկու տուեալներէն առաջինին համաձայն՝ Հայաստանի հրեաները Ապահան կը փոխադրուին. իսկ երկրորդով՝ Հայաստանի հրեաներուն ծագումն է որ կը պատմուի. այս վերջինը սահայն արժէք մը չունի: Մովսէսի պատմութիւնը, ինչպէս ղիտել կուտայ մեզի կարիւր, յանդուգն հայացումն է (armémation)՝ Հիւրկանոսի օրով Բակուրի և Պարթեւներուն ղէպի Պաղեստին արշաւելու պարագաներուն, ըստ Յովսէպոսի: Մորենացիի պարզագէտ Բակուրի տեղակալ Բարդափանէսը փոխարկած է հայ զօրավարի մը, Բակուրն ալ ճորտ ընելով Տիգրանի, ի մեծ փառս Հայաստանի: Ան չէր զիտեր՝ ինչպիս պիտի իր մեկնել Հայաստանի հրեաներուն ծագումը, և իրեն համար պարզ իրողութիւն մըն էր՝ Հայկական դրօշը տու պարթեւական արշաւանքին, Մաշեքայի տեղահանումն ալ իրմէն աւելցնելով: Անձանօթ չէ այն սովորական եղանակը՝ որով Մովսէս և Մորենացի կը վարուի Հայաստանի պատմութեան հին մասերուն հետ: Ընդհակառակը՝ միւս տուեալը սահայն՝ թէ Հայաստանի հրեաները Պարսկաստան կը շարունակէ պատմական ամէն հաւանականութիւն ունի. վասնզի այն ղէպքերը՝ որոնց մասին կը խօսի՝ լիովին պատմական շրջանի մը կը վերաբերին, և քմահաճոյքը հոս զեր չունի»: (Էջ 51-52):

Թիւ 49 (1892)

«Երրայի համալը սուր ցեղերուն վրայ»: — Epsteinի սոյն վերնագրով գրած յօդուածին մէջ կը կարդանք հետեւեալ տողերը.

«Զաղուզոնի գաւազները Փառանի լեռներուն վրայ հաստատուած էին, ու կը բնակէին Հայաստանէն բերուած ցփսի վերաներու տակ: Անոնք մէկ կողմէն գրացի էին Իսաքարի, և միւս կողմէն կը հասնէին մինչև Եփրատի ափերը: Ելլազի (Թ. դար) գործածած Արմենիս բառը, թէև այլ և այլ ձևեր առած է նամակին զանազան թարգմանութիւններուն մէջ, բայց, կ'ըսէ եպիստոս, ամենէն ստոյգը կ'երևի ինձ Արմենիս ընթերցումը, վասնզի կերպասներու շահագաճառութիւն մը տեղի կ'ունենար Հայաստանի մէջ (Իձախրի, Գիրք Եփրատ, 88), և կերպասներ կը շինուէին հոն (Իրն Բառուտահ, Ա. 163, Բ. 294,

նաև Մարկո - Պօլ, ըստ թարգմանութեան Burkeի, Ա. 59): Ելլազ կրնար ուրեմն քիչ շատ ստուգութեամբ պատմել՝ թէ Զաղուզոնի վաճառական ցեղը այժի ստեւէ կերպասներ կը գնէր Հայաստանէն, անոնցմով ցփսի վրաններ շինելու համար: Ինչ որ ալ ըլլայ անուններու այդ տարբերութիւնը, անոնք կը նշանակեն այն տեղը՝ ուսկից Զաղուզոնցիք կ'առնէին իրենց վրաններուն կերպասը. և սահայն՝ Ելլազի նամակին այն կամ այն թարգմանութեան մէջ սպրկած սխալի մը չնորհիւ՝ ըսել կը արդար անոր՝ թէ Զաղուզոնի վրանները կը տարածուէին Հայաստանէն մինչև Եփրատ...: Այսպէս Հրեական Համալրագիտարանը (հատոր Ե. 91) քաղելով Ելլազի զործէն՝ կը գրէ. «Զաղուզոնի ցեղը Հայաստանի նահանգէն կը տարածուի մինչև Եփրատ»: (Էջ 37):

Թիւ 51 (1893)

Պրուսէի Մարգարանական Ընկերութեան քարտուղար՝ Տր. Վիկտոր Ժազ՝ իր «Հրեայ յիպեր» բանախօսութեան մէջ՝ որ Հանդէսին փկղբը հրատարակուած է, սակարծիքը կը յայտնէ.

«Ներկայական յիշատակարաններու վրայ՝ ինչպէս նաև բարեխոսական և նոյն իսկ Հաթիտոն քանդակներու մէջ պատկերացուած Քիտացիներու մոնղոլ տիպը ղիբաւ կը ձանչցուի... Յանդէսութիւն մըն է արդեօք՝ ինամութեամբ մը մերձաբերի արեւմտաքի և հիւսիս-արեւելքի այն տիպերը՝ որոնց նմանութիւնն ակնյայտնի է վաղէ մի նկարներու մէջ... Այս արիական ժողովուրդներուն չփռւմը սեմական ժողովուրդներու հետ Ասիոյ մէջ՝ շատ շահագրգիռ ուսումնասիրութիւններու անարկայ եղած է: Այդ ժողովուրդներէն փոխ առած պիտի ըլլան իրենց խարտեալ մագերը: Այդ խարտիշահեր ժողովուրդներն Արմզրհայիներն են, ինձմեցած ըլլալով Հայերուն, որոնք տակաւին այսօր խարտեալ տիպը կը ներկայացնեն բովանդակ Փոքր Ասիոյ մէջ» (LXXIX-LXXX): [Բանախօսը կը մատնանչէ von Luschanի Հրեից մարդաբանական դիօրօ անուն գրուածքը]:

Նոյն Թիւին մէջ

Alliance Israéliteի դասախօսներէն M. Francoի «Օսմանեան պետական Հրեաներ ԺԹ

դարուն մեջ՝ գործէն արտատպուած է պատմական դրոշմ մը, որմէ կը քաղենք հետեւեալը:

«Ենիշէրիներու կոտորածի թուականին՝ Հայերը արդէն սկսած էին մեծ ազդեցութեան տէր ըլլալ կառավարութեան մօտ. և Հրեաներն ու Հայերը՝ այդ երկու բայնս գասակարգները՝ փոխադարձաբար կ'առէին զիրար:

Jéhazkel մահուան գատապարտել տուած էր Արամիհրսի օղոտ՝ ընտանիքին պետք, ինչպէս նաև անոր երկու եղբայրները՝ Երանք Բ. Գրան մէջ կարեւոր պաշտօններ ունէին: Jéhazkel յաջողած էր նաև աքսորել տալ հռչակաւոր Գաղազ Արթինը՝ որ հայ էր և պետական փողերանոցին վարիչը:

Քիչ տտենէն դառնալով իր աքսորավայրէն՝ Գաղազ Արթին (Յարութիւն) հաստատապէս միտքը դրաւ փութացնել Jéhazkelի կորուստը: Այդ նպատակով Մուլթան Մահմուտի ուշադրութիւնը դարձուց այդ հրեային հսկայական հարստութեանը վրայ: Հալէթ էֆէնտիին շնորհազօրիկ ըլլալու առիթէն օգտուելով Գաղազ Արթին յաջողեցաւ Ատալիա աքսորել տալ իր հակառակորդը (1820-1826), ուր ան սպաննուեցաւ ընդ հուպ: Կ'ըսեն թէ այդ թուականէն սկսեալ՝ Հայերը իրենց եկեղեցիներուն մէջ՝ ի յիշատակ անհետացման իրենց կատարի թշնամիին՝ ամէն տարի, կը կարդան Եսթերի տարոգանուած (parodié) մէկ պատմութիւնը, ուր Jéhazkel Համանի, Գաղազ Արթին Մուրթքէի, և մեծանուն Հալուան կ'ընեն ալ՝ Եսթերի դերը կը խաղայ(*):

Սպանիական ծագում ունեցող Carmona ներէն մին՝ որ Ձէլէպի Béhor կը կոչուէր, և Շապնի-Պաշի տիտղոսը կը կրէր, սեղանաւորն ըլլալով արքունիքին, մեծահարուստ էր և շատ ազգեցիկ: Գաղէզ Յարութիւն՝ հակառակորդն էր Carmonaի: Եւ ու-

րովհետև հրէին կեանքը մաղէ մը կախուած էր, և Carmona մտերմիկ յարաբերութիւններ մշակած էր բնաջնջուած Ենիշէրիներու հետ, զրպարտութիւն մը բաւական էր անոր մահը վճուել տալու: Անդոք Գաղազ Արթինը ստանձնեց այդ դերը: Օր մը՝ երբ կը խօսակցէր թաղաւորին հետ՝ ըսաւ անոր. «Գիտե՛ս, ով թաղաւոր, թէ իշխանութիւնդ քեզմէ ո՛չ նուազ զօրաւոր տիրոջ մը հետ կը բաժնեն».— Ո՞վ է այդ լիբրը, հարցուց Մուլթանը.— Շապնիպաշին է, կը պատասխանէ Գաղազ Արթին.— Թող սպաննուի, վճուեց Մահմուտ: (Էջ 115-117)

Թիւ 86 (1901)

Armand Kaminka «Ո՞րն է սաւարին ևւախակաւոց սաղմոսը» յոդուածին մէջ կը գրէ. «Սաղմոսներու հին հայերէն թարգմանութեան մէջ, զոր յունական բնագրին վերստուգութեանը համար վերջերս սկսած են գնահատել, գտած եմ հետեւեալ ընթերցուածները՝ որոնք հետաքրքրական լոյս մը կը սփռեն Իթ սաղմոսին և Լ սաղմոսի վերնագրին վրայ: Թէ՛ տպագիր և թէ՛ ձեռագիր հայերէն սաղմոսարանները՝ հետեւեալ վերնագրին ունին Իթ (ԻԹ) սաղմոսին համար:

ա. Սաղմոս ի Գաիթ, օրհնութեանց ևւախակաւոց սաւարին: Նոյնն է զանազան տպագրութեանց և վիճենայի կայսերական և արքունական Մատենադարանին Հայկ. II Codexին մէջ. և այս վերնագրին է որ Մատարան (երբայական բնագիրը) և Եօթանասնիցը Լ սաղմոսին համար ունին միայն:

բ. «Յեղանկ և ի մսանկ և ի հարկանկ ըզխտանն» վերնագիրը՝ որ շատ չի տարբերի երբայականէն, յիշուած է՝ Ձեռագրներու համաձայն՝ Ձորպպեան Աստուածաշունչի քննական տպագրութեան մէջ:

Սոյն ընթերցուածները կը թելադրեն մեզ ենթադրել թէ մեզմտ շիջ խնկարկար հասցիք երբ. վերնագիրը իրօք կը վերաբերի նախորդ սաղմոսին և լաւ կը պատշաճի անոր: Հանդիսաւոր կոչն ալ՝ «Լուսուցիկ սեւուն զիստս անուան ևնրա, ևրկիւր պուգիկ սեւուն ի սրան արքութեան ևնրա» անկասկած կը յարմարի տաճարի մը նաւակատիքին, և վերջին տողերն ալ՝ ի սաւարին ևնրա անկեանց ով սահ զիստս ևնրա հա-

(*) Հրեայ պատմիչը կը ծանօթագրէ իր կողմէ. «Շատեր կը հաւատան այս դրոշմին: Այդ արարողութիւնը կրնայ այսօր խափանուած ըլլալ կամ ո՛չ. բայց հաւանական է որ՝ գէթ այդ եղբրական պատահարի օրերուն՝ տեղի ունեցած ըլլան այդ օրինակ հանդիսութիւններ».— [Franco չարաչար կը լիօթէ Հայոց եկեղեցիին իրենց հրեական ժողովարանին հետ՝ ուր Եսթերի խաղակատակ ընթերցուածները՝ փութով տանին առթիւ՝ կը տեսն ցայտօր: Ծ. Թ.]

մտրը (10) աշնպէս համաձայն է միւս համարներուն՝ որ մեզի գործանք կը պատճառէ վերնազրին հետագայ սաղմոսին գլուխը փոխադրուիլը։ Կարելի է զիտել տալ նաև՝ թէ ԻԻ (ԻԲ) սաղմոսն ալ (7-10), որ նոյնպէս նուակաարքի սաղմոս մը բլլալով՝ կը խօսի «փառաց թագաւորի մուտք»ի մասին, աւելի նոր է թուակաւով, և կարծել կուտայ՝ թէ արդէն ծանօթ էր ԻԹ սաղմոսը, վասն զի ասիէ փոխ կ'առնէ իր գլխուար գիծերը։ Արդարև ԻԲ (ԻԲ) սաղմոսին 8 համարին մէջ «ն՝վ ե սա րու գաւոր փառաց» խօսքը յայտնապէս կ'աւանդի «Աստուծոյ փառքին»՝ որ շատ անգամներով յեղյեղուած է ԻԹ սաղմոսին մէջ։ Միեւնոյն սաղմոսին մէջ «ե րագաորեացի Տիր յախիսեան» խօսքն ալ՝ որ կարգ մը նոր գաղափարներ կը վերահոյժէ, «Տիր հօր զորոքեալք իւրով, Տիր կարող ի սրսևարպիս» եւայլն, ապահովարար կը լիշեցընէ ԻԹ սաղմոսին նկարագրութիւնը աստուածային ամենակարողութեան մասին, եւ սա «Տիր զորոքիսն ժողովրդեան իւրով սուցե» եզրակացութիւնը։

Յօդուածագիրը՝ Եօթնասնից Սաղմոսին (ԻԸ) թերի վերնազրին *ἐξ ὀδῶν σαρρῆς* (յեղանկն խորանին) բառերը, որոնք, ինչպէս կը կարծէ, աղերս մը չունին Տաղաւարահարաց տօնին հետ, կ'ամբողջացնէ քիչ առաջ Զոհրագեան Աստուծաշունչէն մէջ բերուած հայերէն սաղմոսի վերնազրին համաձայն, (յեղանկն և ի մտնակն և ի հարկանկ զիւրանն), օգտուելով Ա. Մնացորդաց ԻԸ զրուխէն։ Յետոյ առանձին ծանօթարանութեամբ կը գրէ նաև. «Աստուծաշունչի հայերէն թարգմանութիւնը տեղի ունեցաւ, միաձայն վկայութիւններու համաձայն, չուրջ 430 ին, Եօթնասնից փատահելի օրինակներու վրայէն, (որոնք Բ կամ Գ զարերէն էին թերեւ)։ Գրանական հայերու գործածած բնագիրները վաւերական («Ճշմարիտ» և «ստոյգ») կը ճանչցուէին։ (Տե՛ս Կորին, Վարժ Մեւրոպայ. Խորենացի, Պատմ. Գ. կա։) (էջ 269-272)

Թիւ 89 (1902)

S. Krauss իր «Անիտի» յօդուածին մէջ կը գրէ. «Հետեւեալ տեղեկութիւնը պայծառ լոյս մը կ'արձակէ նոյն ժամանակի Անտիոքարեակ հրեաներուն վրայ։ Կը պատ-

մուր թէ Ռարբի Ահա և Ռարբի Թանհուժ, Կեփար-Ակիզցի Ռարբի Հիւալի որդիները, Հայաստանէն Անտիոք բերուած գերի հրէուհիներ գնեցին։ Այն գարերուն՝ որ Հայաստան կուտաննձոր եղաւ Հոռոմայեաց և Պարսեց միջև, յաճախ պատահեցաւ որ Հայաստան բնակող քաղաքիս հրեաներ՝ իրրե պատերազմական գերիներ՝ Անտիոքի շուկան տարուէին։ Վերը լիշուած պարագային համեմատ՝ գերիներու տէրերը հոռոմայեցիներ էին, որովհետև Անտիոք կայսրութեան կը վերաբերէր։

—Յօդուածագիրը Neubauerի Աշխարհագրոքիս Տարեդի գործին (էջ 311) յեղով ընթերցողը՝ մտազիր կ'ընէ Մեկնիչներէն ոմանց կարծիքին՝ թէ Ամոգի (Գ. 3) յիշած Հարմիրը Հայաստանն է։ [Յոյն և Հայ քարգմանոքիսները չունին ամպն այդ յասուկ անունը]։ (էջ 40)։

Թիւ 99 (1905)

S. Poznanski իր «Փիլոն հրեա-արարական հիմն մասնագրութեան մեջ» յօդուածին առթիւ կը գրէ հետեւեալ տողերը. «Փիլոնի հայերէն թարգմանութիւնը լոյս տեսաւ Ե գարուն (հմմտ. Leop. Cohnի նախաշարիղը Փիլոնի գործերուն տպագրութեան մէջ, Ա. էջ 84). բայց դժուար է ընդունիլ՝ թէ ծանօթ եղած ըլլան ան՝ որ Թ-Թ գարու հրեայ հեղինակները։ Կարելի է սակայն՝ որ այդ թարգմանութեան անտեղեկ եղած ըլլայ նաև ՄԺժնացիին, որուն միջոցաւ նաև ծանօթացած պիտի ըլլայ Դաւիթ Էլ-Մուքամա։ Հրեաներուն՝ Հայաստանի հետ ունեցած յարաբերութիւններու մասին՝ Տե՛ս Հրեական Հանրագիտարանի «Հայաստան»ը (Բ. 117)։

Յօդուածագիրը ծանօթութեամբ մը զիտել կուտայ նաև՝ որ եթէ պոյութիւն ունենար Փիլոնի ասորերէն թարգմանութիւն մը՝ մեծապէս պիտի օգտուէր Մատենագրութեան ընդհանուր պատմութիւնը, վասն զի քարգ արեւելեան շնորոյ տղամ միակ քարգմանոքիսնն հայերէնը, որ պահած է մեզի, ինչպէս գիտեն շատեր, բարգմաթիւ ճառերը հրեայ հեղինակին, որոնք կորսուած են յոյն բնագրին մէջ»։ (էջ 30)։

